

Ներածականը նույրուած է, ուրեմն,  
Պղատոնի յանդիմանութեան։ Նորան վար-  
կաբեկ անելով, բնականօրէն կանխապէս  
խախտում է նորան հետեւորդի Մարգիոնի  
ուսման հիմք։

Այսպիսով բացի մի քանի մանրուց-  
ներից, զբեթէ բոլոր առաջարկուած ուղ-  
ղութեան անվասահելի են, ասենց մեղմ  
լեզուով։ Սորանով սակայն միտք չունենց  
նսկմացնելու Մարիէսի աշխատութեան  
յարց։ Թերիցները մի կողմ՝ Եղնիկին  
նուիրած ուսումնասիրութիւնը այն թան-  
գագին լուսան է, որ բերում է հեղինակը  
հայ գրական—պատմական գանձանակին։  
Անձնապէս շնորհակալ ենց, որ մեզ առիթ  
տուեց մեր դիտողութիւնները ևս յայտ-  
նելու։

Պրոֆ. Ն. Առաջ

## Գ Ր Ա Կ Ա Ն

### Գ Ա Ր Ն Ա Ն Ե Մ Խ Լ Ե Բ



Ա.

ԴէՊ ի ՇԻՒԻՄ...

Հովերն աշխան, ցուրա հովեր  
Պազ հեծնանփով կ'արցաւեն,  
Սուրհանդակները մահու։  
Վերճանքներու սովորած  
Դըշնոյ - Բնութիւնն է ահա  
Որ զարդերէն կողպատւ՝  
Կու լայ սրգով տարածամ։  
Կը ծագի օր մ'ալ գըժիսմ  
Թուլս երկնփով անարկ,  
Ու կը ձիւնէ, կը ձիւնէ  
Մեռնող բնութեան հիւսելով  
Ամբիծ պատանք մը սպիտակ։  
Ու կը սուլեն դեռ հովեր...  
Սողոսկելով ամէն յարկ  
Կը գուժեն քօթ տրիւուր։  
« Ենաւ բնութիւնն համբէն »:  
Փողոցներէն քաղաքին  
Հովեր՝ սպիտակ սպիներ,  
Հեծկըլտալով կը սուրան

Զերդ լալկաններ ողբերգակ։

Ու ամէն տուն սրգաւոր  
Կը զարդարէ իր քիւերն  
Անթիւ, անրոց մոմերու  
Բիւրեղացն չահերով։

Թաղմանական հանդէսն է  
Վաղամեռիկ բընութեան...  
Ամէն իրկուն ողին մէջ՝  
Լուս ժամերուն՝ կը շրջին  
Խումբ խումբ տըխուր ողիներ  
Մրմջելով « Անդորրանք »  
Անոնց համար որ մնուան...»

Բ.

## ՑԱՐՈՒԹԻՒՆ

Կեանքեր հազար, կեանքեր բիւր  
Խաւարամած բանտին մէջ,  
Անշունչ, անձայն և անշարժ  
Կեանքեր՝ մահուան մէջ ապրոց,  
Որ յոյսերով կը սպասէն...»  
Չէ՞ք լըսեր ձայն մը նըրբին  
Խորհըրդաւոր թրթուամով  
Որ հողին տակ կը յածի,  
Կը զալարի օձի պէս...»

Թաքուն պատզամն է. կ'երթայ...  
Երկրէ երկիր, ծովէ ծով,  
Տալու սիրուն յայսերուն  
Աղու մեղու բյոյսերուն  
Նորոգ կեանքի մ'ահետիս։

« Արթընցէք, ովք բիւր կեանքեր,  
Գարունն ողջոյն կու տայ ձեզ։

Արեակին նետերէն

Ա պատոնցա ձեր պատանքի,

Ու հովերէն ցիրուցան

Եղան անոր ծըլէններ։

Ահա արփին կը դառնայ

Համբոյրներու կարօտով։

Ահա հազար վլուակներ

Մատըռուակէլ ձեզ կու զան

Կեանքի բաժակն հեշտալի։

Ելէք ըմպէլ, զինվալ

Եւ արփիոյն տակ ննջնելով

Ոսկի երազ անըրջել։

Մինչև շանթերը գոռան


Խոռված երկնից երեսին,

Եւ բոթափած ձեր քունչն

Հեծնէք յոխորտ մահացուն»

Որ կը խուսէ սահմըռկած...»

Մինչև կաթէ աստղերէն



A.R.A.R. @

Զեր բիբին մէջ ցողն անոյշ,  
Եւ լոգանքովն անձրսի  
Վերընծիւղին ձեզ յոյսօք»:  
Ու պատղամէն սիրակու  
Իր խոր քռնէն կը զարթնու  
Ստորին աշխարհն ընդարձակ  
Գաւառներովն իր հազար...  
Զայն մ'է ուժգին որ երկրիս  
Խոռոչներին կը լսուի.

«Թէ թէսի տանք, ո՞ն ընկերք  
Դէպ' արշալոյսը կեանքի»  
Ու եռուցեւ մ'է ահա.  
Ճարճատիւններ կը լըսուին,  
Կենակներին են երկրիս,  
Կը պատըստին. և ահա  
Ո՛վ հրաշափառ յարութիւն.  
Տես անհաւատ հըրացի,  
Տես քանի՛ բիւր զըլութիւր  
Հողին ծոցէն անարատ  
Որ դէպ' ի լոյս կերկրնան.  
Որ կեանք կուզեն արդէն  
Յօց կենսատու ատղերէն...:

Տըկար, փափկիկ անդամներ  
Սպառելով ընդէկար  
Զանգուածին դէմ կոչս հողին՝  
Հովսկ յաղթանակն է կ'երգէն,  
Կեանքի, լոյսի յաղթանակ.  
Ու պարուրուած անդամներն  
Երբէմն՝ հողէն ամրապինդ,  
Այժմ ովկեանին մէջ անձիր  
Իրենց կեանքին առաջաստոն  
Անվախ, անհոգ կը պարզեն...  
Եւ արեէն, աստղերէն,  
Վըտակներէն հեզասահ,  
Յօցէն արբէլո՛ կ'երգեն միշտ.

Գ.

ՑԱՐՈՒՑԱԱՆԵՐՈՒԻ ԽՄԲԵՐԳԸ

«Մերն են արմն ու աստղեր,  
Համբոյրն անոյշ զեփիւռին.  
Մերն է կապոյսն եթերին,  
Եւ լըսութեան խորհուրդներն.  
Ցաւերժութեան մնաք ժըրակիմ՝  
Բնութեան գեղօնն է կ'երգենք.  
Գիշերն՝ ամբիծ աստղերուն,  
Ենթէվն առուին, թունց հետ  
Տժգոյն, աըմոյն այս հողէն  
Մեզի բեկեանք յօրինենք  
Խնապէն կապոյսն երկրին.

Եւ աստղերուն փոխանակ՝  
Ծաղիկներու բաժակով  
Զայն գեղերփնելով նըրքօքէն:  
Տըժգոյն, աըմոյն այս հողէն  
Կազմնաք թերթեր ծիրանի,  
Ու թերթերէն կոկննիր -  
Թագուհիներ մնզ քնօյչչ  
Ու բաժակներ ծիւնաթոյր  
Մէջը յակինթ ակունքներ,  
Որ կոյս հոգին իսկ շիկնի  
Ամբիծ գեղովը մերին:

Տըժգոյն, աըմոյն հողին վրայ՝  
Ամենուրեք մնիք ընկեր,  
Ապրինք սիրով աննախանձ.  
Եղծէնք գոյներն արևուն  
Եւ աստղերուն գնզը նուրբ.  
Երանական դըրախտէն՝  
Ըզմայլանքի բուրութեար.  
Ու նախանձին թոր մարդիկ  
Գեղին, բոյրին մեր անոյշ,  
Բայց բաժակներին մեր յաւերժ  
Անցնց սրտին մէջ ծորեն  
Մէրը մնորիկ, սէրն անմահ։  
Ու թոզ սորվի մահացուն՝  
Երշանկութեան տարփաւոր՝  
Թէ հողին մէջ է արմատն  
Այլ ծառն ըլլայ բարձրուցէ,  
Մինչև սազարթն ու ծաղիկ  
Մտնեն երկնից առաջաստոն՝  
Ուր լոկ հնշտանքն է մաքուր,  
Երանութիւնն է քաղցրիկ.  
Թէ տիղմէն վեր ամբարձումն  
Է լոկ շաւիլ յարութեան  
Դէպի նոր կեանք՝ որուն սէրն  
Ցաւերժական զարուն է...:

Հ. Ելա Փէջակեան

## ԵՐԱԶԱՆՔԻ ԿՂՋԻՆ

(Կարուի յիշտակներ)

Ապրիլ 1926

Խորհըրդաւոր և խոհուն  
Կը նիրէէ ծովն երազուն  
Նուրը քօղին տակ լուսնեկի  
Խուլ երկունքով մը յրդի:

Ցուշիկ յուշիկ կը բացուի  
Ծոցը ծովուն ծիրանի.